

ԺԵ. Առաջ միշտորդի փեսացոյ գտնել. Յ. Պարոնեանի (Էջ 347—355) զաւշտական խօսակցութիւն մ'է սրճարանի մէջ:

Այս Բ. Գրոցս վերջը կը զնէ Խմբագրութիւնն շատ մը օդտակար Յայտարարութիւններ:

#### Հ. Ս. ՍԱՐԵԱՆ

2. Մխիթար Սամեցի (Կերմանեցի) . 1260?—1337. — Գարեգին Վ. Ցովուէ փեան. Արտապատ «Այրարաւ» ամազրից: Վաղարշապատ. Տպարան մայր աթոռոյ Ս. Էջմիածնի. 1899.

Տեսր մ'է սա երեսուն և երկու էջերէ բաղկացած, որոյ վերջին վեց էջերը զարաւած է «Պատմութիւն հաւասար և համառոտ Մխիթար վարդապետի», զոր շարագրեր է զրարար լեզուով Մկրտչի արեղան Սոյն տեսրոս կը բրովանդակէ զրեթէ նոյն տեղեկութիւնները սակաւ մի ընդարձակօրէն, ինչ որ Յարգ. Հեղինակ «Պատմութիւն հայերէնոր զարութեան» մատենին Հ. Գարեգին Վ. Զարքհանարեան կը համառոտ իմաստափակ կերպով նոյն գրոց 189—194 էջերուն մէջ: Տեսրին առաելութիւն մը պէտք է համարինք մի քանի պատմական և ըննադատական փոքրիկ համեմատութիւնները, և այն քանի մը առողերը՝ զորս հեղինակ տեսրիս ի մէջ կը բերէ Մխիթարայ ճաներէն, և զարձեալ՝ ի վերջոյ զորւած վերսոյշեալ Մկրտչի արեղային ամրող զրարար շարագրութիւնը, որ Յայտարաւը մէջ ամրող կայ, և որոյ Էական մասերն վերսոյշեալ Հայկական նոր դպրուքեան մէջ տպազրուած են. — Հեղինակ տեսրիս լուս արժանուոյն դիտել կու տայ՝ թէ Մխիթարայ ժամանակակիցներն իրեն զրուած պատուանուններն, աստուածանորն և բանիրուն վարդապետ — քաջ հաետոր Հայոց — տիեզերարոյս վարդապետ, «ի հարդէ շատ մեծահնչին են . . . մի անձի վերաբերութեամբ . . . բայց ամէն մի գաղափար և ասացուած պարտաւոր ենց իւր ժամանակի

1. Տպարք. Վենետիկ ի Տպարանի Մխիթարեանց. 1878:

համեմատ շափեկ և հասկանալ»: Իսկ մենք կը համարձակինք սոյն արդար զիտողութեան վրայ հիմնեալ յաւելով՝ թէ Մխիթար, հետեւաբար անոր երկասիրութիւնցն, թէ պէտ և ունենան լինդարապիս իրենց փոքրիկ վարկը, բայց երբեք մեծ հեղինակութիւն մը չեն կազմեր, և անտեղի է զինքը իւր դարուն պատզամատուն և արձագանքը համարի, որովհետեւ անոնց վրայ կարելի է սովորական առաջին թերթերէն մին ձեռքս, կը զայելէի Վենետիկի բնական գեղանկարներուն այդ ամենէն պերճ, բայց ձեռքի թերթս կը նախանդան կ'անապարէր, և անոր միայն ծիրանեցոյն զլուխն կ'երեսէր. Երբ բաս սովորութեան առաջին թերթերէն մին ձեռքս, կը զայելէի Վենետիկի բնական գեղանկարներուն այդ ամենէն պերճ, բայց ձեռքի թերթս կը նախանդան կ'անապարէր, և ուշագրաւթիւնս իրեն կը ձգէր: Պատկառելի, թէ թեւ սովորել մը մերելատափի նոնիներու ուղիւն գէպ ի ինձ կը մատենար. բայց աշուուները վար, չը դիտեր զեղեցիկ հորիզոնը, կարծես յափրացած էր բնաթիեան բանաստեղծական տեսարաններէն. մօտեցած էինք իրարաւու, նա խոչոր աշուուները վեր առաւ սեւենեց վրաս. նահապետն էր. տեսաւ ձեռքիս թերթը որ իւր անոյշ սանիկն էր զրած. — Խոչ կայ. պատասխանեցի, Արփիարը. — Խոչ կը զրէ. Բազմավէպին վրայ գովնու. — Խոր գետաբրդութիւնը համարձակութիւն տուաւ ինձ սանիկին դրութիւնը իրեն կարդալու. պատասխանեցի. Ոչ գովեստ և ոչ ալ պարաւ. բայց թովլ կը տրուի կարդալու: Հաւանական ժամիտ մը ցուցուց ու գարձեալ լայն ճակատը գետին ծովով ընթերցուածիս ուշ դրաւ: Ու կը կարդամ.

«Արտի դպրու հօծիւմ մը կը լուէր օգոս-



## ՀԱՅՈՒՍ ԼԱՅՈՒՍԻՑ

ԱՐՑԱՍԱՀՄԱՆԻ ԹԵՐԹԵՐ

ՆՈՐ ԿԵԱՆՔ. — Վենետիկ վերնալոյսի մողի մթնոլորտին մէջ էր, և այս լակիր որ բանաստեղծներու քնարը յուզեր է, հայելի էր գարձած, ու ներկուած երնքի ծիրանի, կարմիր, գորշ ու մութ կապայտ նարուտներով. մեծ աստիք լոզանքի կ'անապարէր, և անոր միայն ծիրանեցոյն զլուխն կ'երեսէր. Երբ բաս սովորութեան առաջին թերթերէն մին ձեռքս, կը զայելէի Վենետիկի բնական գեղանկարներուն այդ ամենէն պերճ, բայց ձեռքի թերթս կը նախանդան կ'անապարէր, և ուշագրաւթիւնս իրեն կը ձգէր: Պատկառելի, թէ թեւ սովորել մը մերելատափի նոնիներու ուղիւն գէպ ի ինձ կը մատենար. բայց աշուուները վար, չը դիտեր զեղեցիկ հորիզոնը, կարծես յափրացած էր բնաթիեան բանաստեղծական տեսարաններէն. մօտեցած էինք իրարաւու, նա խոչոր աշուուները վեր առաւ սեւենեց վրաս. նահապետն էր. տեսաւ ձեռքիս թերթը որ իւր անոյշ սանիկն էր զրած. — Խոչ կայ. պատասխանեցի, Արփիարը. — Խոչ կը զրէ. Բազմավէպին վրայ գովնու. — Խոր գետաբրդութիւնը համարձակութիւն տուաւ ինձ սանիկին դրութիւնը իրեն կարդալու. պատասխանեցի. Ոչ գովեստ և ոչ ալ պարաւ. բայց թովլ կը տրուի կարդալու: Հաւանական ժամիտ մը ցուցուց ու գարձեալ լայն ճակատը գետին ծովով ընթերցուածիս ուշ դրաւ:

տոսի Բազմավկյալն է: Ֆրամսերէն համթէսի մը  
մէջ Զօպանեան ժամանակակից հայ զրականու-  
թեամ պատութիւնը ամիդոված առեթ, երբ  
աքերը Ս. Կազար կը զարձէն, Մեհաստանին  
վրայ կէս դարձէ ի վեր ցաթած քարկ արեւու-  
նառապայծիւրէն կը խտդին անոնք . ու ալ  
շրս գիճ դիմանու անզպող, Ալիշանէն զատ ոչ  
որ Եղմարէ հնո՞ :

Այս տողերուն՝ Նահապետը համեստութեա-  
նէն մղեալ, կը պատասխանէ, ի՞նչ աւելորդ  
բաներ կը գրեն: — Ծնթերցումն առաջ տարի:

Այս լավագումէն զգածեալ, երիտասարդ Մխիթարէան մը կը փուլուէ թէ Ս. Ղազարի մէջ Ավելանէն ի վեր ենած են ուրիշ Նեղինակներ ալ որոց ամբողջ կահարք նուիրուած է ի զարգացումն հայկական գլաւութեան և մատուցած գործութեան:

Ճեղք է ըսածդ - նորէն ընդհատեց ընթերցումն իւր սովորական համեստութեամբը . - պատասխան չի տուի ու առաջ տարի ընթերցմանք . ու միշտ մեծարգոյ ունենդրիքի վրայ էր դոփաստներ . բայց երբ ընթերցումն նշդհատեցի , նահապետն յարեց . « Ա Մեր գրագէտները վանկին մէջ ուրիշները չեն տեսնար . ես մի ճիւզի՞ աշխարհագրականի ետեղած եմ , իսկ այլք զիսուութեանց ու մասնագիտութեանց , չեն տեսներ իրար ետեւէ հրատարակուած բառքիբններու . » - Բայց այդ Եեր յիշածները ու ինչ են ըսելուք , ընդհատեցի նահապետին համեստ խօսքերը , բայց նա իւր ըսածին համոզուած էր : Արկար չի տեսեց այդ բանաստեղծ տեսարանը . Վենետիկոյ պալատներուն ճարագներն կը պլովային ու Հրեշտակի զօտաննը միաբանները կը հրաւիրէր մտածական աղօթուք . Նուիրական ձայնին հետեւելով , թողոցինք որ Արքիար իւր քննադատութենին առաջ տանին :

« Միջիաբեամները որդիական սիրով կը գուգուրամ իրենց հոր վկայ. ամենուն սկրտը միատրոփ կը ցնծայ երը Հայութիմը կը Խննէ Միել Նարապետ »;

Աղքիմար լւա ըմբռնած է մեր միաբաններու գեպ ի նահապետն ունեցած պրանց մեծարանին. և երբ մենք լոկ ճշմարտութեան իրաւանց համար կը պնդենք, թէ ոչ մինչեւ Ալիշան կը հասան Մխիթարեան զրականութիւնը այլ անկէ անդին կ'անցնի ու կը հասն մինչեւ ցարք՝ ոչ դանդաղ այլ արագագաքը ընթացքով, նախանձախնդրութիւնը չէ մեր ջատապովութիւնը: — Աղքիմար հարցում մը կ'ընէ:

« Իմշու Հայր Պատուական, Ս. Ղազարի գրական պատմութիւնը ուղուածողներ Ալիքան -

կոթողին առջեւ կամք կ'առմեն ու. այլ անկէ  
անդին չես անցնիր » .

«Դուք ինըն՝ Բագմանիշափին մէջ Խորենացիէն  
ու Ազգաթաճղբղոսէն շատ ասդիմ չէք ամցիլիք։  
Միթէ հայ ազգը կէս կարէ ի վեր չծնաւ պատ-  
մաբանեեր, բանատսեծնեեր, վիճասամեեր,  
հրապարակագլութեա, որոնց ամբողջ կեամբը  
Սուլիկուած է ի զարգացուած հայկական գործու-  
թեամբ և համարածառ թեամ»։

“Եահապետու իւր սանհին այս հարցման չու-  
տով պատասխանեց, թէ չե՞ն տեսներ Բազ-  
մակիպի արդի ուղղութիւնը. Ու իրօք Ար-  
փիարի այս խօսքը մեզ կասկածել կու տայ,  
թէ յարգելի հրապարակադիրը ուշի ուղղով  
չէ զննած արդի Բազմակիպի ուղղութիւնը.  
Մենք ինչպէս կը յարգենք Խորինացին, ոյն-  
պէս նաեւ մեր ներկայ պատմաբաններն,  
բանաստեղծներն ու հրապարակախօս գրիչ-  
ներն, բայց Արփիար իւր հարցման պատաս-  
խան կու տայ.

« Իմ կարծիքովս սակայն փոխադարձ մոռացութեան մէջ չարամիտ կամխամուածութիւնը մաս և ապիհն տնի » :

Պարզ գրելէն ու խօսելէն՝ ինչ կայ գեղի ու զովեի ։ Արփիար կը խոսովանի թէ մոռացութիւնը փոխադարձ է ։ ապրէ պարզութիւնը՝ Յօդուածը կը վերջացընէ , յայտնիոր թէ ինչ որ նոր է աննշան և սպեր . ինչ որ հին է , յարգի է և գեղեցիք : Են այս միամիտ իրականութիւնը կը տիրապետէ ընդհանրապէս հայ ուղեղին մէջ . հինը յարգի է և գեղեցիկ , նորը տղեղ է ու անարգ . բայց նորն ալ իւր կարգին հնանալով պիտի գեղեցիկան :

**ԱՐԵԱԼՈՅՄ . —** Հայ գաղութներն կը մոռն իրենց մայրէնի լեզուն , և շտատեղ , ցաւալի է լընեն , կամ բորորովին մոռացած են , կամ նոյն լեզուն իրեւեւ տկար կայծ մը մեացած , որ մոխրոյ կյայտ մը վերածուելու պիտի փութայ , իթէ հայ մամուլ կամ լրացրութիւնը կենսնական հովանարութեամբ չարժարած ենքայն : Միխթարանն է որ քանազան հայ գաղութք , կ'իմանան մայրէնի լեզուին կարեւորութիւնը և ջանք կ'ընեն վարժարաններ հաստատել , հաստարակաց ընթերցարաններ կազմէլ , կամ մը յատուկ լրադիր ունենալ , որպէս զի վառ մայ հայերենախրութիւնի : Գահկրէի ազգային գաղութը սկսած է կարեւորութիւն տալ կը մայր լեզուին անմոռացութեան . որով ամիսներ առաջ ունեցան Փիւնիկ ամսաթիրթը և այժմ ուրիշ լրագիր մը Արշալոյս անուն , որուն ծրագրի համառօտութիւնն է .

« Հենիկ մեալ ամծնակամութիւններով զբաղելէ և կուսակցական անօգուտ վկածք . Ապասալը՝ օգուսակար ըմտորի և ճանցութենի թէ՝ ջնիկարին ամենէն վերի փոփոխութենք , զիտութենէ , զպութենէ , ճարասարութենէ , և ուստիէ Կ'արտսուրին և աստոն կը նետեփի մեր յառաջադիմութիւնն ու . . . . » :

Մեր առջեւ կը գտնուին իւր ինը թերթերը , ուսկից կը տեսնենք որ ուղղութիւնն համեմատ է իւր համառօտ ծրագրին . Միջադիր երկար դիրքներունք լրագիր մ'է , կը հրատարակուի չորեկարթի և շարաթ ուրերք . տարեկան բաժնեգինն է 20 ֆր . իւր տնօրինքն և խմբագրին Ե . Թորոսեանի , Բազմակի կը մալթէ յարատեւ , յալող ու երկար արդիւնք յօդուատ տումային լեզուին :

### ԹՐԱՎԱՀԱՅ ԹԵՐԹԵՐ

**ԲԻՒՐԱԿԱՆ . —** Ան որ զրականութեան կը հետեւի , պաշ մը իւր մոռացութեան թմրիքն ափակ ափական միաբաններին է որ հասարակութեան առջեւ միշտ ունեցած է անկողմակալ ողի և բեղնաւոր մտքի տէր գամարաւ մը : Եթէ իւր զրական ասպարէզէն քաշուելու պատճառն . ասկաւ են իւր զրատարակութիւնները , բայց զովիլի : Փափաթելի էր որ իւր զրական նմոյշները ունենային ամրողութիւնն մը : Բիւրակ նոյն Սրբազանին զրական հանդարտ դարաւ նիւջը կը խանգարէ հետեւելով .

Իւեան սրբազանը իւր մտքի լրաման այլ եւս չի նետեր հայ զրականութեան զանանաւակին մէջ : Ենա այն զանական միաբաններին է որ հասարակութեան առջեւ միշտ ունեցած է անկողմակալ ողի և բեղնաւոր մտքի տէր գամարաւ մը : Ինչնո՞ւ կը լուէ . մեզ անձանթ է իւր զրական ասպարէզէն քաշուելու պատճառն . ասկաւ են իւր զրատարակութիւնները , բայց զովիլի : Փափաթելի էր որ իւր զրական նմոյշները ունենային ամրողութիւնն մը : Բիւրակ նոյն Սրբազանին զրական հանդարտ դարաւ նիւջը կը խանգարէ հետեւելով .

« Դժբաղութիւնն մը նո՞մ է որ մեր մէջ պաշար , հմուտթիւն ունեցող ամձերը ասուափի մը պէս կը փայտի ու կը մարթին . տեսակամ գրութեամբ թիւմ մը ըստմի գրակամութեամ մէջ . այդպիսիններում կարգը կարեփի է դասել նղչէ նպիս . Դուքեանը » :

Քիւրակինի այդ տողերն նոյն Սրբազանին զրականական յարատեւութիւնը կը մաղթեն . և նոյն թերթը իւր յօդուածը յառաջ վարելով կը զրէ .

« Եղիշէ Սրբազան պյօ ատեն միայն կը զուապիլի զբելու , երբ կրօնական թերթ մը կ'ելլէ հրապարակ , կարծես թէ կրօնելուրու լիմասուամիրութեամ փայ քրելէն միայն հանդոյ կը զգայ . բայց լիբմ պէս լայ ու բազմնկողմանի զարցացում մը ասուած – գիտակամ և իմաստամիրակամ – եկեղեցակամի մը տարբեր զրական և թբութ գրութեւութիւն մը կը պաստուի » :

Այս , ազգը իւր զրական գործիչներէն միշտ նոր նոր սնունդներու կը սպասէ , և գոյրութեան գահէն հրաժարեալ անձերն ալ պարտ ու պաշտէն յարգանքով նոր ի գրահանական սպապիրէզը կը հրաւիրէ :

**ՀԱՅՐԱՎԻՏԱՑԱԿ . —** Հայերազինակի վերջի թերթերն նոր շարժումներու նշաններ կուտան . նշաններ յառաջադիրութեան . նա այլ եւս գուռ գիտական թերթ մը չէ , այլ զիտական – բանականական – Խալունց Բիւրակին՝ ծանօթ խմբագրին , այժմ իւր համասիրական ընտարի յօդուածներով հակապիտակի օգտաշատ էլերուն վկայ նոր փայլ մ'այ կ'աւելցընէ : Օրէ օր Պօլսոյ ազգային լրագրութիւնը կ'աշխատի զրականութիւնը ծաւալել , մշակու Պօլսոյ և գաւափի ազգայնը մէջ . և մեր խօսքին ճամարիտ զրականը մ'է համարիտակարի մեզ խաւրած նամակն . կը զրէ խմբագրապետն Բոլատ էֆ .

« Հակապիտակի տնօրէն – խմբագրապետութիւնը պանդուլը հանդերձ՝ առանձնած եմ թաւ յառաջիկաց Սեպտ . Եկմ մկնեալ հրատարակի լուսի լրագրի լրագրութիւնը ... մեր

Յապատակը պիտի ըլլակ ժողովրդին տուշ խաւեցամ օգոստակար ըլլակ՝ Ազգային կամ, Գրական, Երկրագործական, Լեզուարանական, Հասարակական, Ցինկական, Ցինկական, Արհեստական, և ուրիշ թիւթեռով» :

Ուրեմն Տաղիկի կը սկսի փոխել իւր գոյնը ու առաջ որ միայն ժողովրդեան անոյշ բռւ-  
րում մ'ունէք, այժմ իւր գեղեցիկ անուան  
տակ նոյն ժողովրդեան գիտութեան բազ-  
մաթիւ ճիշդորդով կազդորդիւն մասնադ պիտի  
ընձեռէ. յաջողութիւն ի սրտէ մաղթելի է:  
Կը փութանք մեր ազնիւ ընթերցողաց յայտ-  
նելու, թէ Հանրագիտակի խմբագրաւիւնը  
իւր առաջին թերթը գեր աւելի պահի նո-  
ւացցնէ և առաջնակ 16 կիլ 24 կիլ պիտի  
կրատարակէ: Խակ «Մաղթիկ» ժողովրդեան  
դիւրամատոյց 10 «փարամոց» օրացիր մը  
պիտի ըլլայ «Սուրբամղակէն» քիչ մ'աւելի  
մեծ ծաւարզ: Փափաքելի է որ մայրաքա-  
զաքացի և զաւառացի ազգայինները քաջա-  
լերն իւրենց գրական անխոնջ վաստակաւոր-  
ները:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ

**ՄԵԱԿ.** — Եթէ կայ ուշագրաւ կամ իշխանի նիւթ մը, Մշակի քննադատաւ մուրճաւ անշարժ չի հնար մալ: Երբ ամրող հայ լրացրածիւնը այս կամ այն զրասաւելի գործերն անկացդութեամբ հրապարակաւ: Կը քննահատէ, կը պատահի (գժրազարարը) որ երրեմն Մշակի քաջաւերիչ քնարի ձայնը անոնց ներդաշնակ ձայնին շընկերիր: Փանգատը ընկցանուր է, թէ Մշակ աւելի յուռեամբ եղած է քան թէ լաւատես: Իւր 137 մուռվ քննադատութեան նիւթ կ'առնու իդրեամբ կտակի Մրցանակարաչնութիւնը: ու կը գրէ

« Եւ սակայն, յայտնի է, մոյս իսկ պօտեցի-  
թերին էլ լսե յայտնի է որ Խպիրաբա մըցա-  
նակը վաղուց արդէն խայտառակվել է: Կ. Պօլի  
Էֆեմափերի և հոգեւոր հայրերի խնամակալու-  
թեան տակ, կորցնելով իր պասփու և համգո-  
հեալ քարեզորի գեղեցիկ միաբար գարելուրիկ  
խնամակա սիրածանուեամ, ամենական հա-  
մականաթերի և հակարիսաթերի միջոց »:

**Մակեր** շատ անգամ կը մեղադրուի, թէ  
յախոռոն կը քննադատէ, իւր զիշին ներ-  
կայութեան չի կայ պատկառանք, յարգանք,  
իւր զավադարին համեմատ հայը նեղունկ  
է, Հայը կը յեսադիմէ և այլն. բայց Վշակ  
փոյթ ջններ, ո նկատողութեան չառներ  
արագին գանգատաները ու մնաւ իւր ուղեր-

թիւնէն շեղում չունենար, ուզգութիւն մը  
որ անախորժ է ու կը տեսնափ նոյն հսկ իւր  
վերոյիշեալ զրութեան մէջ; Աշակ իրաւունք  
ունեն քննատարելու կամքահանակ մրցանակա-  
ռաշխառ թիւնը, բայց ոչ լարուած հակագրու-  
թեամբ. մեղ համար կը թուի թէ այս ան-  
գամ նոյն մրցանակարաբաշխութիւնը բաւա-  
կան յաւ գործեց:

Բարինուգարեանցի և Գուեանի զրբերն  
վարձատրեց, որոնք պաժանի էին վարձատրու-  
թեան, և այս որդին մէջ բնաւ չեն երեկիր  
անձնական համարկանքների կամ հակա-  
կրանքների խնդիրներ:

Ա Մշակ Խզմիրեան ժողովին վրայ Հետեւեալ  
լաւ և ողջամիտ քննադատութիւնն կ'ընէ.

« Խեցքս յաստին է, մրցանակի արժանաւ նում են և ծեռագիր աշխատութիւնները, որոնց սպազմին պարտադրական չէ: Դուքս է զախի, բայց մուկը կարող է մի փառք գրել, թերկայացնել յանձնահանուրովիմ, մի փառք գլուցանորով նույնական ստանալ մրցանակ և լուր ու մուտք նաև կը տամք: Բայց դրամից ինչ օգուտ մեր գրականութեան մեր ժողովորիմ »:

Ընկը է և բոլորովին ճշգր՝ Մշակի դիտու-  
ղութիւնն զոր Սուրբհանդակ եւս ըրած էր,  
անջուշ յարդ. յանձնամօղովը նկատողու-  
թեան կ'առնու այդ խնդիրը, իթէ կը փա-  
փաքի որ կոմիրեան բարերարի մեծ գործն  
մեծ արգիւնք ունենայ. կամ այս է որ ձե-  
ռազիկ զգիբերն բնաւ մրցման չելլան, և կամ  
ելլարէն վերջը, ճառ մը մտածուի զեղինակին  
հետ գայն հողին մէջ չի փոխընելու. Այս  
տարուան մրցանակաբարախութենքն, սորվե-  
ցակ նաեւ կտակի մասին նորութիւն մը,  
որուն տգէս ըլլալիս կինանք բազապարակել-  
այսինքն, երկ մը թէեւ բոլորիվն կտակա-  
րարին կամին համեմատ ընտիր բանահրա-  
կան ըլլայ և յետ քննութեան՝ մրցանակի ար-  
ժանի դատուի, բայց պիտի չի վարձատրուի,  
վասն զի համաստ է. բայց արդեօն Նորմա-  
թեան կտակի մէջ բարերարն որոշած է այս-  
պիսի պայման մը. կամ ուղաց զարգացյին  
համեմատ, նոյն ժողովն իրաւունք ունի անոր  
հոգմացոյցի զաղափար մը տալ. Երանին Երլ-  
էրին որ Հայ ըլլալու դժբաղդութիւն չի ու-  
նեցած. իւր «Զամգակե», համաստութեան  
համար պղեօթ Պասմանեանի բարդակից պի-  
տի համար.

— Ն Ա Ր Դ Ա Ր . — Պատահայ պահպանողական լրագիրը մտած է պատանեկութեան հասակին մէջ՝ տասնուովեց տարի մի ուղղութեամբ՝ սկիզբէն մինչև աշխարհ լրաց կը ամսնէ՝ Նորա արքին եթէ կրնայ համարուի աղոտութիւնը մը, այն է թէ իւր խմբագրին համար.

« Արտաքրոյ հայ լուսաւորչակամ եկեղեցոյ զիր նայութիւն » : Եւ այս խմբը Սպանդար Սպանադարեանի հաստատուն համոզումն է . ինչ որ իւր յօդուածներուն մէջ կը տեսնենք, կառուղիկէ, բողոքական, աւտարարնչական և ասորի Հայն՝ Հայ չէ, վասն զի իւր գաւանակնեւն փոքր կամ շատ կը տարրերին : Ու այս խարութիւնը, խմբագրի մը համար արդարանիլ թերութիւն մը չէ : Հայուն մարդի առաջնորդներէն է նաև Սպանադարը, առաջիկ ու գիտուն հայերն որ լրացութեան կը հետեւին, չնորդիւ անկողնակալ ու ազատաւութ լրացիներու, մի քանի հրապարակախօս անձերէն եղբայրական միութեան մէջ, շատ աւելի կը յառաջադիմեն, ըլլան կաթողիկ կամ լուսաւորչական, ըլլան ասորի կամ բողոքական, բայց անխոտիր որ համոզամիր՝ իրենց սրտին վառարանէն ներթաշնակ և միաձայն, Միթարեան կաթողիկ աշակերտին երգը կը նուագին :

**Տար իօն քու ձեռք, Եղբայր նՄԶ ՆՄԶ**  
**Տօքիութեամբ եկք զառուած,**  
**Բաղդիս ամեն ոյն լարաննագ**  
**Իմբ ամբոյր յօրուէն ի բաց**  
**Ըստ չԱՅՈՒԹԵԱՆ ի՞նչ կայ սիրուէ**  
**Քան զառակութ Եղբայր տուաւ :**

Ի՞նչ կայ սիրուն ասս յարդ . Սպանդարեան, ի՞նչ կայ սիրուն քան զանձակիլ նԵրայի անոնն : Այն հայ որ կաթողիկ է, այն հայն որ բողոքական է, ինչո՞ւ անոր մասին անաշառ շըլլալ, ինչո՞ւ և նղուայր եմք մեր »ի դրօն պատուել, և ճակատարաց թշնամական ոգուով պամարակել, պարսաւել, ատել ու անուանարի ընել այն կոթողիկն կամ բողոքականն որ Հայ ազգին մարդուն է : Խմբարքի մը այդպիսի ծուռ ընթացքն ոչ կաթողիկի և ոչ բողոքականի փոյթն է, բայց սահայն ազգութիւնը կը տուժէ, ազգային միութիւնը կը լուծարի, որ զօրուերու կը կարօտի, Միթինակի ի մէջ թերութիւնն է : Ամբարք այդ ուղղութիւնն : Ամիսներ առաջ այդ թերթը հրապարակեց Սկիշանին կենսագրութիւնը, որ գրած էր երրուացի մը, ընթերցողն կրնայ գուշակել թէ այդ պաշտելի նահապետին վրայ ի՞նչ կարելի էր զրուած ըլլալ, և ասկայն յօդուածին գուշակել և հիացումէ, և սակայն յօդուածին այն ամէն տողերուն մէջ, որ յօդուածագիրը զդալի կերպով նահապետին գուշելի ձիրքերն գուշ կը ցայտեցընէր, Սպանդարեան ծանօթութիւններ կ'աւելցըներ՝ ջանալով զօվեսները մաքի մասաւուղով ծածկերու . մի աեղ եւրպացի յօդուածագիրն « Մեծ մարդ » կ'անուանէ զիշիան . Սպանդարեան կ'անապրէ աղա-

ղակելու, թէ Միթարեան միաբանութիւնը մեծ մարդ ոչ ունեցեր է և ոչ ալ պիտի ունենայ : Կահապետը մեծ մարդ չէ ! Սպանդարն է ըստն . ընթերցողն զապէ ծիծաղդ ու ակաւատասաւ : Այս նահապետը մեծ մարդ չէ, վասն զի կաթողիկ է, բայց ի՞նչ փոյթ, թէ եւ հրապարակուի թէ Հայկէն ալ աւելի Հայ է : Եւրոպական ակադէմիները շատ խելքով շարժած կ'ըլլային, եթէ նախ Սպանդարեանէն սեղեկանային Արքանի մասին, ու յետոյ իմանալով անոր մեծ մարդ ըլլային, — անշուշտ իրենց կանառակից չէին ըներ : — Ամիսներ առաջ պատահած կաստակերգութիւն մ'էր որ յիշեցինք, անցնինք նորի մը :

Ներկայի Սպանդարեանի պատահի թերթն կ'ունենայ պատահի աշխատակից մ'ալ որ կը հրապարակէ « երեք ավախ հայախողոշ նորով կը բարակի մէջ » անուն յօդուած մը : Սպանդար այդ յօդուածը սիրով հրապարակեց, վասն զի կաթողիկ վարժարանի մը վրայ պարաւագիր, և հրա(?) է) շակերս յօդուած մ'էր, որուն ամենէն մեծ նպատակն էր կործանում !!! Մորատ-Ռաֆայէլ ճարժարանի : Բայց ասկէ աւելի հետաքրքարական նը կայ . Նոր դարի խմբագրին լուրջ ուշագրութեան կ'առնու պատահի աշխատակցին երախայական կը քոյլ և տիրացու լուսարարի մը զնուութեամբ զրուած յօդուած, և այնքան կը հետաքրքուի որ իւր զրյէն մի խմբականի թանձր լոյս մը կը ճառապայմիէ իւր ընթերցողաց մաքին .

« Եւ ուրիշ քան էլ մենք ոչ սպասել ենք և ոչ էլ կարող ենք սպասել մի պատական վանդից, և նրա միաբանութիւնից » :

Ընթերցող, պապական վանք ըսելով իմանթէ նոր-դար զմեղ կուզէ իմանալ : Ո՛հ, ի՞նչ դառն է այդ տողը, մեզմէ ոչինչ չեն սպասեր . վայ :

« Ամերանաթի անցել եթ այժ ժամանակները ; երբ հայութիւնը Վանեսիլից, ուստիս և զիտութիւն էր սպասում : Միթէ խելքը զիմին ծնողմ այսօր լորդու կուզարկէ օստար երկիր, եւ լուսաւում ատամելու . և որոնդ, մի վամբ » :

Հոյ և ուրիշ զանազան տողերուն մէջ, Սպանդարեանի գիտութիւնը կը կազայ . նա, ի՞նչ պէս և ուրիշ շատեր, կը կարծէ թէ այն ամէն հայ պատահիք որ Վենեսիլի կու զան Ա. Պազարու վանքին մէջ կ'ուսանին իրենց ուսումը, Խմբարքի մը որ այգան տարի խմբարքութեան պաշտոնը կը վարէ, նա եւս իւր ժողովրդին հետ մինչեւ ցարք կը սահալի, փանի կը օնաւորչական հաստատութիւնը նոյն համարելով Մորատ-Ռաֆայէլ եան վարժա-

բանին հետ. կուաչեցէք նորա գիտութեան  
անսխալականութիւնը : — Կ'ազդարարէ  
Սպանդար թէ .

«Այս ամէօ ծնող որում խելքը զկիսի է [ապա ուր պիտի ըլլար] ին խաւրէ աշակերտներն Ս. Ղազարու վարժարամիր»:

Ո՞չ, ի՞նչ կործանիչ ազգարարութիւն, Non nobis Sbantar! Non nobis!

« Այդ մի սխալ է . բայց աւելի մեծ և ամենքիվ պահանջ այն է , որ հայ ժեռողի կը որդում ուղարկում է պատկանակ մի միաբանութեան , մի քրօնական պրոպագանդայի զարոց , և սպասում , որ դրինի այդ զգուշումը հայ մայ ազգով ու հաւատով » :

Այն նորդարին կը հարցվենք, ո՞ր վարժարարներ սաներն էին Պէշտականք, Մարմելանք, Տամատեանք. գեռառաջ երթանք, կը ճանչնապահ այդ դէմքերը:

Ընթերցող, անշուշտ յիշեալ նորդաբեան՝ ի մէջ բերուած վկայութիւններէն գուշակեցիր Սպանդարի ոգին, նորս ատելութիւնը դէպ ի պատահան Հայութիւնը, անշուշտ գուշակեցիր թէ Սպանդար Համոզւած է թէ և Արտաքրո հայ լաւապրայակամ եկեղեցոց ցիր հայութիւն » : — Իբրև հրապարակած կիր կը յարգեն Ս. Սպանդարիանի գրական ծառայութիւնն, բայց Կարեկի չէ որ ապագային նա լայ Համբար ու վարկ մ'ունենայ, քանի որ հօսակացական ոգուով նա միշտ ատելութիւն կը սերմանէն Համազգային Հայութեան մէջ, ու Կրօնքը ազգէն յորուեր:

2. 11. 1998.

խոստամունքներն չկատարուեցան : Մինչեւ ,  
տեղւոյն վարիչը , իւր Կողմնէն կը ջանայ խա-  
ղաղութիւն և հաշտութիւն հաստատելու . կե-  
րեւ թէ Թրանսվալակ իւր մէջ անմիան է ,  
միջնդեռ միւս կողմնէն Անգլիա իւր զնդեռովն  
ոչնչփերով կը պատրաստուի պատերազմի ։  
Ողսուստ Յերն , Զամբէրլէյնի ի Պիրմինկէմ խօ-  
սած Ճանին մէջ յայտարրեց՝ թէ ինքնին ուշափ  
ջանաց հաշտեցուիք միջներով խաղաղու-  
թեամբ կնքել այդ ծանր խնդիրը նոյնափ ան-  
լուծանելի թաց այն , և օրըսաօրէ կը զայրա-  
նայ : Թրանսվալ՝ Զամբէրլէյնի զերջին հե-  
ռագրին պատահան տուաւ՝ թէ իւր վերջին  
առաջարկները հաստատուն կը պահէ և ամե-  
նաշնորհ յանձն շատուուր զիջանիւ . Քրիստոնէր այս  
խնդրուս խաղաղութեամբ կնքուելուն մեծապէս  
կրնայ նպատակ , միայն թէ ուզենայ Զամբէր-  
լէյնի հետ միաձայնի :

3-12-11

Գաղղիս արդի վիճակն ըստոր աշխարհի երկիւղալի մտազրութեան նիւթ եղած է : Իսկ այս ժամը վիճակը առաջ բերողք են Տըկիթւուի քննութիւնը, զատապարտութիւնն ի բանտարգելութիւն Քորսիքա կզլույն մէջ : Լատօրի հազիւ թէ առողջացաւ իւր ջատը սկսաւ յառաջ փարել, սակայն վերջապէս ինչն անձամբ ընկածառաջակացաւ եւր պաշտպանելոյն յայտնել անոր զատապարտութիւնը : Այս զատապարտութիւնն իթէ վերջնական կարելի է համարել զայն շարժեց յուղեց ամէն քաղաքական իշխանութիւնները, ուոցէ Գաղղիս գետ այս ժամը անդրայն հետեւանքները պիտի կրէ :

Գերեւ եւս Գաղղիս այս ծանօթ և ծանր լընդոյն տագնազը կը կրէր, մեծագոյն մը վրայ հասաւ, զարհուրելի դործ մը՝ յորում բարբարութիւն և անգիտութիւն իրարու աջակից զանուեցան: Վասն զի սէր հայրենեաց ջնջուեցաւ երկու զըրապետաց սրտէն, այսինքն Ախոլէյի և Շանուանի, որք ի Առաւան յետ գործելու ամէն տեսակ բարբարոս անգիտութիւններ, սպանութիւններ, աւարտութիւններ, երբ տեսանքուց և Մէջնիէ զօրապետաց տէրութեան կողմանէ իրեր քննէի գուլը, թնդանօթի բռնեցին զանոնք՝ որք ուսւմբի ասացին Հարաբեածով մահը համբուրեցին: Այս եղանակործութիւնս աննընկարագրելի տպաւութիւն ըրաւ ամէնուն մատու:

## ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԻՍ

15 У б 7 8 6 У 8 6

N 6 2 8 1 7

**Ա**ՐԱԿՈՒԱԿԱՆ գարշռութիւնն միշտ  
ԹՐԱՆՈՎԱԳՐԻ հետ պատերազմելու պատճառ  
ները և առիթները նկատելով երբեք չի դա-  
ղիք կարեւոր պատրաստութիւններէն, - թա-  
գուհին ալ խօսաւանին փակման առթիւ ծանր  
խօսքեր զուցեց բայց գելով որ Թթանովացի  
ներքին անկախութեան իրեւ հիմնանը դրուած

A.R.A.R@